



Հ Ա Ն Դ Է Ս

10 Փ Ա Ր Ա

Ա Ձ Գ Ա Յ Ի Ն ԵՆ Բ Ա Ղ Ա Բ Ա Ս Կ Ա Ն Ն

Փ Ա Ր Ա 10

ԾԱՂԻԿ ԵԱՐԱՔՔ ԵՐԿՈՒ ԱՆԳԱՄ ԿՐ ԻՐԱՏԱՐԱԿՈՒԻ ՉՈՐԵՖԱՐՔԻ ԵՆ ԵԱՐԱՔ ՕՐԵՐՆԻ: — ՏԱՐԵԿԱՆ ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՈՒՔԵԱՆ ԳԻՆՆ Է 100 ՈՐԵ ԱՐԺԱՔ: — ՎԵՅՄԱՆԵԱՅԻՆ 50. — ԳԱՆՈՒՄ ԿԱՄԱՐ 115 ՈՐԵ: ՎԵՅՄԱՆԵԱՅ 60. — ԳԱՆՈՒՄԿԱՆ ՏՈՂՐ 5 ՈՐԴ:

ՈՐ ԵՆ Է ՆԱՄԱԿ ԿԱՄ ԳՐՈՒՔԻՆ ԱԿՏԲ Է ՈՒՂՂԵԼ: ԱՆ ԱՐՏՈՆԱՏՐ ԵՆ ՏՆՈՐԷՆ ԱՆՏՈՆ ՍԱԲԱՆԱՆ, ԷՍԿԻ ՉԱՊՔԻՅԻ ՃԱՏՈՒՆԻ ՆՉԱՆ ԷՃ. ՊԵՐԱԿԵՐԵԱՆԻ ՏԱՊԱՐԱՆՆ ԽՆԲԱԳՐՈՒՔԵԱՆ յԱՆՃՆՈՒՄ ԳՐՈՒՔԻՆԻՑ ԵՆ ՀԵՆ ԳՐՈՒՐ:

ՔԻՒ 240 Գ . Տ Ա Ր Ի

1889

ՕԳՈՍՏՈՍ 12 ՇԱԲԱԹ

Բ Ո Վ Ա Ն Դ Ա Կ Ո Ւ Թ Ի Ի Ն

Ազգային: — Մտածող. — Ո. Մ. Մ. — Գիշերային պոռոտ. — Զբոսանք. — Ասկէ անկէ: — Մաղկաքար. — Միւթէնէվիլ:



Կրօնական ժողովոյ կողմանէ կազմեալ յանձնաժողովն՝ հինգ շարժի օրն ի նիստ գումարեցաւ ընդ Ատենապետութեամբ Գեր. Խորէն արքեպիսկոպոսի և զբաղեցաւ ինչ ինչ խնդիրներու կարգադրութեամբ:

Յանձնաժողովն՝ նկատողութեան առաւ Զարսանճաքի ազգայնոց մէկ գիրն որով առաջնորդ մը կը խնդրէին. և որոշեց այդ պաշտօնին կոչել Մշոյ Ս. Կարապետ վանուց միարաններէն Արթ. Տ. Եսայի վարդապետն:

Կը լսենք թէ, նիկոսիոյ առաջնորդ Գեր. Ստեփան եպիսկոպոս, որ Օրթագիւղ (Կէլվէ) կը գտնուի, անդ եկեղեցւոյ մը շինութեան հսկողութեամբ, և յաջողե՛ր է այն տեղւոյ չըջակայ գիւղորէից յոյն բնակիչներէն հաւաքել 250 ոսկւոյ գումար մը:

Գաղատիոյ Պատր. փոխանորդ Արթ. Տ. Սահակ վարդապետ ինչ ինչ պատճառներէ մղեալ հրատարած լինելով Ամեն. Ս. Պատրիարք Հայրն՝ յանձնարարած է Նորին արժանապատուութեան շարունակել զիւր պաշտօն, և միանգամայն ծանուցած թէ իւր հրատարման պատճառ տուողաց նրկատմամբ հարկ եղած միջոցները ձեռք առնուած են:

Այս օրերս Մայր-վարժարանի հոգաբարձութեան դէմ բողոքներ կը լսուին: Բողոքողք կը դանգա՞տին թէ՛ իրենց տղայք ճամբուեր են վարժարանէն քանի մը շարաթական անվճար թողելուն համար: Այս մասին առ խմբագրութիւնս նամակ մ'ուղղեալ ինչեւի՛ր յայժորդ թուով կը հրատարակենք:

Վաղը Մայր եկեղեցւոյ ասնախրժութիւնն ըլլալով Ամեն. Ս. Պատրիարք Հայրն՝ հանդիսաւոր Ս. Պատարագ պիտի մատուցանէ: Ն. Ամենապատուութիւն, օգոստ. 15 երեքշաբթի օր եւս յատկապէս կանանց համար պիտի պատարագէ ի նոյն եկեղեցւոյ:

Չորեքշաբթի օր, Ծ օգոստ. Բերա-

յի Պատ. Թաղ. Խորհուրդն իւր հրատարագիր մատուցեր է Ամեն. Ս. Պատրիարք Հօր:

Ազնուաշուք Տօքթ. Թիրեաքեան էֆ. նամակաւ մը զարմանք կը յայտնէ ի մասին մայրաքաղաքիս մէջ չըջած զբոյցի մը, որով կը խօսուի թէ՛ ինք Փարիզ դացած լինի կամ երթալու մտադիր: Եւ կը յայտարարէ թէ՛ այսպիսի խորհուրդ մը երբէք գոյութիւն ունեցած չէ:

Մ Տ Ա Ծ Մ Ո Ւ Ն Ք

Դ.

Այս անգամ բազմաթիւ ծնողաց խնդրանք նիւթ կ'ընտրեմ ծնողասիրութիւնն՝ որոյ պէտքը շատ զգալի եղած է մանաւանդ վերջին տարիներուս մէջ:

Ոզգլտ արդի երիտասարդութեան մեծ մասն փակած է իւր ականջները Սուրբ Գրոց՝ ՊԱՏՈՒՆԱ՝ ՉՀԱՅՐ ԲՈՒ ԵՆ ՉՄԱՅՐ. վստահոյն պատուէրին դէմ. և ո՞ գիտէ քանիներ այս տողերը գրելուս համար, զիս հին դիւտոյ տէր պիտի անուանեն. սակայն խնդրեմ, թող չաճապարեն անոնք իւրեանց վի-

բաւորիչ վճիռն արձակելու թող ա-  
կամայ չուղղեն իրենց անբար ասյ նիւ-  
թի վերայ, զի գրուած մը այն ատեն  
միայն քաղցր տպանորութիւն կ'ընէ  
ընթերցողին վրայ, երբ սա փափաքով  
կը կարգայ զայն :

Յետ Ստեղծողին չիք մարդոյն պաշ-  
տելի քան զծնողս :

Երբ մանուկն կը բանայ իւր աչե-  
րը ի լոյս տեղեկեաց, զո՞վ կը տեսնէ  
զառաջինն . ո՞չ ապաքէն այն երկու  
փարելի էակները՝ որք կեանք տորմն  
իրեն, յետ մօր արգանդին, ո՞վ կու-  
տայ նմա կարողութիւն ճշելու, խօ-  
սելու, և քայլելու, ո՞վ կուղղէ իւր  
անփորձ քայլերը աշխարհի փշալից ճա-  
նապարհին վրայ, ո՞չ ապաքէն ծնողք :

Ուրեմն ապերախտութիւն չէ՞, ե-  
ղեանագործութիւն չէ՞ միթէ անոնց  
վերայ ծիծաղիլը, անոնց սպառնալիք  
ընելը, անոնց վրայ ձեռք վերցնելը,  
զանոնք լքելը :

Չաւակք, ծնողաց մարմնոց մա-  
սունք են . ուրեմն անոնց նկատմամբ  
անտարբեր մնացողը կը նմանի այն  
ժաղրելի մարդուն՝ որ մինչդեռ աջ  
բազուկն սքանչելի զարդերով կը զար-  
դարէ, միւս կողմանէ ձախն մերկ կը  
թողու :

2.

Շատեր կը ջանան մասամբ արդա-  
բացնել այն անտարբերութիւն, զոր  
բազում անուս և անդաստիարակեալ  
զաւակք ունին իրենց ծնողաց նկատ-  
մամբ . այդ մասին տարբեր է իմ կար-  
ծիքս՝ -- այլք թող դատեն ինչպէս որ  
կուզեն -- զի չեմ կարող նուաստացը-  
նել մարդոյ բանականութիւնն, ոչ  
անյայտացնել նորա բնազդն, և ոչ  
ստորագաս ընել զայն քան զանբան  
կենդանիս՝ ըստ որում սոքա ունին ի-  
րենց կեանք տուող էակն սիրելու բը-  
նազդում : Գուցէ շատեր չուզեն հա-  
ւատալ այս բանի, ուստի այդպիսեաց  
համար կը դնեմ աստանօր փոքրիկ այլ  
վսեմ պատմութիւն մը, զոր ժամանա-  
կաւ գրքի մը մէջ -- մոռցեր եմ անունն --  
կարդացեր և օրինակեր եմ անտի :

Գերմանացի զօրապետ մը կը գրէ  
իւր մի բարեկամին . « Այս առաւօտ  
մինչ անկողնոյս մէջ նստած կը կար-  
դայի, յանկարծ լսեցի մկան ձայն մը  
և աչերս դէպ ի ձայնին եկած կողմը

դարձնելով տեսայ որ ծակէ մը մուկ  
մը դուրս ելաւ, չորս կողմերը լաւ մը  
դիտեց և վերստին ծակը քաշուեցաւ .  
Ինչ յետոյ նորէն դարձաւ մեծ մկան  
մը հետ ընկերացած՝ չոր շատ ծեր կը  
թուէր, և ձականջէն քաշելով զայն  
ծակէն դուրս հանեց : Յետոյ ներս մը  
տաւ ուրիշ երիտասարդ մուկ մը, որ  
առաջինոյն հետ ընկերացաւ, և սոքա  
երկօքին սկսան հացի փշրանքներ ժո-  
ղովել և ծեր մկան տանիլ : Այս տե-  
սարան հետաքրքրութիւնս շարժեց,  
սկսայ աւելի ուշադրութիւնով դիտել  
և նշմարեցի որ ծեր մուկն կոյր էր,  
զի իւր առջեւ դրուածներն չուպիե-  
լով կը գտնէր : Արդ՝ չեմ երկբայիւր  
ըսելու թէ այս աշխատաւոր մկներ  
կուրին ձագերն էին : կը հիանայի բը-  
նութեան իմաստութեան վրայ որ բո-  
լոր կենդանեաց գուժ, երախտագի-  
տութիւն և առաքինութիւն ներշնչե-  
ր է : Այս մտածմունք հազիւ ծնունդ  
առեր էին մտացս մէջ, ահա սենեկիս  
դրան զարկին : Երկու երիտասարդ մը  
կուրնք ճիչեր արձակելով իմաց տուին  
կուրին որ խոյս տայ և մինչեւ որ նա  
ծակը չմտաւ, իրենք ալ իրենց գլխուն  
ճարը նայելու փոյթ չունեցան :

Ահա ծնողասիրութեան մի սքան  
չելի հրահանգ, զոր մկունք կ'ընծա-  
յեն : Չեմ կարծեր որ ոչ-ծնողասէր  
երիտասարդք մկանց այս վսեմ պատ-  
մութիւնն կարգալէ վերջ, դեռ ուզեն  
չարունակել իրենց ատելի բնաւորու-  
թիւն և մնալ ցած քան զմկունս :

Այդ կարգի երիտասարդք թող  
չմոռնան սա ինքնայայտ ճշմարտու-  
թիւնն . ՉՈՐ ԻՆՉ ՅՈՂՆԵՍ ՉՆՈՅՆ ՀՂՆ-  
ՉԻՍ, զի նա որ իւր օրդիական ակնա-  
ծութիւնն, յարգանքն, սէրն չընծա-  
յեր իւր ծնողաց, իրաւունք չունի  
ինքն յուսալու զայնս իւր զաւակներէն  
վայելել . այլ թող գիտնայ թէ՛ վաղ  
կամ անադան նոյն իսկ իւր օրդուոց  
ձեռամբ իւր գլխուն՝ փորձանաց կար-  
կուտ պիտի տեղայ . թող գիտնայ թէ՛  
ծնողք Աստուծոյ պատկերք են յերկ-  
րի և թէ՛ Աստուած չթողուր որ իւր  
պատկեր նախատուի :

8. ԱՁՆԱԻՈՐ

ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ

ԵՐԱԺՇՏՈՒԹԻՒՆՆ ԵՒ ՄԱՐՈՆՈՅՆԵՐՈՒ  
ՄԷՋ

Երաժշտութիւնն մարդկային գա-  
ղափարաց և զգացմանց վերայ մեծ  
ազդեցութիւն մը ի գործ կը դնէ :  
Այդ ճշմարտութիւնն, ծանօթ ամէն  
ժամանակաց մէջ, կրնայ օգտակար  
եղանակու մը գործածուիլ մտային  
հիւանդութեանց համար եւս : Չայնե-  
րու բաղադրութիւնք կարող են հզօ-  
րապէս ազդել առողջ ինչպէս նաեւ  
հիւանդ մտքերու վերայ և գործնա-  
կան աշխարհին մէջ փորձերն անհա-  
մեմատ մեծ ծառայութիւններ մատու-  
ցած են :

Օգոստոսի, Արեւելահանուսի ժամանա-  
կակից բժիշկներ պաշտպանած են ե-  
րաժշտութեան օգուտներն և այսօր  
իսկ, մեր դարու մէջ յիմարաբոյժներն  
ամենէն լուրջ և ամենէն հմուտ, իբր  
փրկարար միջոց երաժշտութիւնն գոր-  
ծածել կուտան :

Աւասիկ գործնական օրինակներ  
որք թէ՛ իւրեանց զուարճայի կողմն  
ունին և թէ՛ այնքան օգտակար և շա-  
հեկան են :

« Հոլանտացի բժիշկ մը հետեւեալ  
եղանակաւ դարմանած է յիմար մը . . .  
իւր տրամադրութեան ներքեւ եղող  
երիտասարդ մը մարմնով առողջ էր .  
բժիշկին կարծեաց համեմատ՝ չափա-  
զանց աշխատութիւնն պատճառ եղած  
էր իւր մտային հիւանդութեան . ան-  
դադար կը գրէր, և իւր բարեկամք  
նմա տուած էին մեծ քանակութեամբ  
թուղթ զորս ամենն ալ կը մրտէր : »  
Հրաւիրեցէ՛ք ձեր բարեկամներն, կը  
հրամայէ բժիշկն . պարահանդէս մը  
տուէ՛ք վաղն : Չութակ, սրինգ, թըմ-  
բուկ, դաշնակ, փող և այլ երաժշտա-  
կան գործիներ պէտք է որ գտնուին  
պարասրահին մէջ : Լաւ գինի խմցու-  
ցէ՛ք հիւանդին և թող տուէ՛ք որպէս  
զի արբենայ . պարասրահը մի հրաւի-  
րէ՛ք, կուզեմ որ միայն աղմուկը,  
զուարթ ազդակներն կարենայ լսել .  
Եթէ բռնի կերպիւ ուզէ մտնել, ար-  
գելք մի դնէք, և յայնժամ պէտք է  
որ ամենէն սիրուն կիներն շրջապատեն  
զինք և խմցունեն նմա գինին արբելու  
ընելու աստիճան . . . : Եւ ամէն ինչ

կատարուեցաւ : Արդարեւ երաժշտական ահեղագոյ աղմուկէն և գինւոյն քանակութենէն թմրեալ և արբեալ գիշերուան մնացեալ մասը քնացաւ . զարթման պահուն , բժիշկը քովը էր . և երիտասարդն դադրած էր մի քանի ժամ իւր գրութեանց վրայ մտածելէ :

—Ո՛ւր եմ : Ի՞նչ պատահեցաւ ինձ , գոչեց :

—Ամբողջ գիշերը ձեր հօրը տունը պարեցին , և դուք եւս յաւ գրութեացաք , պատասխանեց բժիշկն .

—Ն՛հ :

—Ի՞նչպէս էք :

—Գլուխս կը ցաւի :

—Կը յիշէ՞ք , կիներ ձեզ ըմպելիներ կը հրամայէին :

—Այո՛ , սենեակս կ'ուզեմ երթալ :

—Օ՛ն , երթանք :

—Աւա՛սիկ թուղթերս , պէտք է որ գրեմ :

—Գրեցէ՛ք , գիրք մը տամ ձեզ :

Եւ գրեց մի քանի տող , նայեցաւ բժշկին որ իրեն ուշադրութիւն բնաւ չէր ընեք . յայնժամ պատռեց բոլոր թուղթերն , անկողին մտաւ և վերջստին ննջեց :

Այն յոգնութիւնը որուն ենթարկեցի իւր հիւանդ գլուխը , ըսաւ բռժիշկն , գրելու կարողութիւն բնաւ չը թողուց իւր վերայ , ննջեց և երկար պիտի ննջէ : Այս երեկոյէն սկսեցէ՛ք ձեր պարահանդէսն , երբեմն երկու օր միջոց թողով :

Եւ գիտեք , հիւանդը տասն և հինգ օրուան մէջ ամբողջովին բժշկուեցաւ :

Պարի դատաւոր մը , Լանքոսթի մէջ , 1708ի բարեկենդանին ժամանակ չափազանց յոգնելուն պատճառաւ սաստիկ տենդի մ'ենթարկուեցաւ : Չորորդ օրը իւր վիճակն անյոյս էր : Դիւային շարժումներ կ'ընէր իւր անկողնոյն մէջ և առանց խօսելու և շարժելու կը մերժէր իրեն ներկայացեալ դեղերն : Բժիշկն ջուրմակի զարծածութիւնն պատուիրեց , իւր բարեկամ ջուրմակահարն այնքան նուազեց յուզեալ և մելամաղձիկ , որ քառորդ ժամէ մը վերջ , հիւանդն թմրելով սկսաւ ննջել և առողջ արթնցաւ :

Մայրէթուրի մէջ աննշան և մըթին անկեան մէջ կ'ապրէր խեղճ աղջիկ մը , անդամալոյծ , կոյր , ապուշ և անտէր . . . բանականութեան լոյս

սէ , շարժմանէ զրկեալ , ակը տառապէր : Տօքթօրն թուէրա կ'ուզէ զնա երաժշտական ցասունց հանդիսատեն ընել , կերպեն , աղջիկն եւս կ'երգէ և կը յողորդայ . անբացատրելի արտայայտութիւն մը կ'որհեւորէ : Երկար իւր դիմագծերն օրք ընդ երկար անշարժ մտալու դատապարտուած էին : Ո՛հիացում . Ձինջ ձայնիւ մը հաւատարիմ յիշողութեամբ մը կը կրկնէ բառերն և երգն : Ընդհուպ կ'ուսանի եղանակներն և ինք կը լինի ապա՛ երգիչներուն վարպետն , ինք որ ի սկզբան անբան անասուն մ'էր լոկ :

1840ին , Պիտէթուրի մէջ երաժիշտ մը կը գտնուէր . մտային հիւանդութեանց դատապարտուած , իւր բարեկամաց կատակներէն յուզեալ : Երեք ամիսներ շարունակ խորին մելամաղձութեան մէջ մնաց : Երկար առտեն աթուռի մը մը վրայ կը նստէր , անխօս և անշարժ : Տօքթօրն Լուէ ջուրմակ մը կուտայ նմա . հիւանդն կ'առնու և առաջին անգամ կը նուագէ Մարտիէն : Փորձերն կը բազմապատկն և երկու ամիս անընդհատ ջուրմակ ածելէ յետոյ , կը թողու յիմարանոցն բարուքեալ վիճակի մէջ :

Երիտասարդ ապուշ մը հինգ տարիներէ հետէ Մայրէթուրի մէջ կը մնար : Երբ հետը կը խօսին , ոչինչ կը պատասխանէ : Մարմնոյն երբ դպչին , բնաւ չզգար : Առանձինն կ'ապրի այդ յուզեալ ամբոխին մէջ , առանց կարենալ հասկնալու իւր վշտերն , հաճոյքներն և ուրախութիւններն : Երբեք կը պօռային նմա և ապուշը բան մը չէր հասկցած , լուրթիւն կը պահէր : Իւր ներկայութեանը երգեցին : Ինք եւս երգեց , պարբերութեանց վերջաւորութիւններ լոկ կ'արտասուէր , ամենէն անհասկնալի : Անորոշ ձայներ կը հանէր , տարտամ երգեր իւր կսկորդէն դուրս կ'ելնէին :

Դժուարին է բացատրել թէ՛ ինչու և ինչպէս երաժշտութիւնն նմանօրինակ աղբեցութիւն մը ի գործ կը գընէ բանականութենէ մը զրկուած դժբաղդներուն վրայ : Այս մասին եղած են բազմաթիւ հոգեբանական և բնախօսական տեսութիւններ լի հանճարեղ ենթադրութեամբք միայն : Փիզիքականի և բարոյականի յարաբերութեանց յաւիտենական խնդիրն է սա

որամէն ժամանակաց մէջ ունեցած է իւր պաշտպաններն և հալածիչներն , բայց երբէք չէ լուծուած , հակառակ հաստատական կամ ժխտական ապացոյցներու : Ահա՛ երեւոյթներ որք յաճախ կը պատահին , սովորական են մեզ համար և զօրս կարելի եղած չէ դեռ մեկնել :

Մ. Գ. ՄՕՁԵԱՆ

### ԳԻՇԵՐԱՅԻՆ ՊՏՈՅՏՔ

(Շար. և վերջ).

—Տուք պրեքլիններուն ճերմկութեանը ի՞նչ կը նայիք . անկա ուրիշ հիւանդութիւն մըն է , հաթտա ասկէ 15-20 օր առաջ Պ. . . Բօքօզեան ժամկոչ աղան ալ առ հիւանդութենէն բռնուեր շատ հէքիմներու ինկեր շարէ մը չէ գտեր , ետքը իմացեր է քի , աս հիւանդութեան մէնշուր իլաճք Ղալաթեայի սարաֆներու խանութը կը գտնուի տէյի , կացեր չէյրէք մը տուեր հազըր ըչէթամ մը առեր է : երկու օրէն դեղարանը կերթայ շինել կուտայ սահաթէ մը բիրթիբաք կըլլայ :

—Ատ ի՞նչ հիւանդութիւն է եղեր աճապա նորեյիք անուն մը ունի՞ . ի՞նչ է :

—Ասոր քէսէ կնմէսի կըսեն , քիողորմած հոգի կլխաւորս ալ երեք տարի տիզիւեէ աս հիւանդութենէն բռնուած էր , հասըլը սօնը սօնը գըլուխը չի կըցաւ ազատեր էր :

—Կտ ի՞նչ տեսակ հիւանդութիւն է քի հէմէն մարդուս պրեքլիններուն կիլնայ տէ կը ճերմկցնէ կոյր . իմ կիտնալըս տարիքը առած մարդունը անանկ կըլլայ :

—Ան տարիքի մարիքի չի նայիր , քսան տարու երիտասարդ ըլլայ տէ ճէպը ծակ փսրը պարապ պըտըտինէ . քիլ քիլ պրեքլիններուն ըսէնկը կը փխուէ , աս հիւանդութեան պիրինճի տիւշմանն ալ էքմէքճին ու իրասապըն են . որոնք մարդուս մօտենալուն պէս հէմէն խելքին ալ կիլնայ . ան առտեննէ ճահիլ ըլլալը պ'լլէ կըլլայ իէ էխտիեար ըլլալը :

—Հա՛հ , հա՛հ , հա՛հ :

—Սուս եղիր . մեծ մայր , էտե .

նուս էկող ճահիր վրանիս խնդայ կոր:

—Չէ մատմազէլ, ձեր վրայ չեմ խնդար կոր, այլ սա պառաւիկն բնած խօսքը ճիշդ ըլլալուն համար շատ հաւնեցայ:

—Վո՛ւր . . . օտկըս . . . ման:

—Ի՛նչ եղար մեծ մայր:

—Ի՛նչ պիտի ըլլայ . . . նանկէթ ըլլայ սա նալըններուն քի, կիւզէլիմ օտկս պիտի սախտեր:

—Ի՛նչ հազար տեղամ ըսեր էմ քի, գիշեր ատեն տուրս էլլաս նէնալըն մի հագնիր տէյի, կէնէ մտիկ չես ըններ. պարէ հանէ ոտկէդ տէ Մ. . . ին ձեռքը տանք մինչեւ տուն էրթանք նէ ֆիստանին տակը թող պահէ:

—Քա ազէկ ըսիր մօրաքոյր Մ. . . ը ո՛ւր գնաց:

—Հիմակ հոս էր սա վերի թարաֆը չերթայ:

—Ո՛վ գիտէ, հիմակ սա խալապալըխին բնտուռէ քի կտնաս. դուն ինչո՛ւ դող կ'ելլաս մեծ մայր. չօճուխ չէ քի զայիպ ըլլայ:

—Ինք խայիպ կ'ըլլայ տէյի չեմ վախնար, հարը անցած կիրակի 40 փարա տուաւ մասթիքաճիին չիֆտ մը օղ առաւ, անոնք խայիպ ըլլայ նէ հօրը ի՛նչ ճուղապ տալու է տէյի կը վախնամ:

—Տօն . . . տուրմամ, քայմաք . . .

—Կայնէ սա տօնտուրմաճիին հարցունենք:

—Պուլուռուն տուտու լիմօնլի վար քայմաքլի վար . . .

—Մօ տօնտուրմաճի, սէնա պի շէյ սօրաճայիս էյէր պիլոէն պէշիմիզ պիր եիրմիլիք տօնտուրմա եէյէճէյիս. պուրտան շիմտիք թիւրնիւրսիզ քըրմըզը ուռուպատիք կիլէն պիր քըզ կէշտի:

—Մօռէ տուտու շիմտի ըսթասիօնա կիտիպ թուէն պինտի կիթտի:

—Մօռարմիշ ըլլաս պիլէքիմ, էս անոր գանձ կըսեմ ան ինծի տտնձ կըսէ:

—Մօրաքոյր, դուն պօշ տեղը մի հոգնիր. սա կայնող էլլէնճէճին ես կը ճանչնամ. հիմակ անկէց կը հասկընամ:

—Քա ատ մարդը ուրկէց կը ճանչնաս կոր անոր տիպազ Կ. . . կըսեն

կիրակի օրերը պօռացած ատենը խօսճաման դըռէնին ճամբան կը կօռայնէ:

—Իպրոց քացած անոնն թուաբանութեան դատատու էր:

—Հայտէ յախըրնը յի մի բռնէք տէ հարցնէ:

—Եիրմի պէշ հէքիմ մուտեէնէ էթտի աշգ օյսուն չէյիրտէքճի տէտի, եէրմի . . . պէշ տիրէմ օն . . .

—Քա պօշ տեղը մի հարցնիր, անկէց բան կը հասկցուի քի հեռուներ ըլլայ:

—Նաֆիլէ տուք ձեզ մի հոգնեցընէք մէյ մը սանկ վեր երկնանք հէլպէթ ապա կուզանք նայէ սա սըտեղ քալապալըխ մըն ալ երդնըվեր է:

—Աղջիկ գիտես քի լալու ծան մըն ալ կայ. կեցէք սա տղուն հարցնեմ. ճանըմ տղաս, ատ ի՛նչ խալապալըխ է հօտ երդնըվեր է:

—Մա տունին վրայ էրկու հատ պալտուշ կայ տէ անոնք սէյի կընեն կոր:

—Մօրաքոյր Մ. . . ը նայէ ան տէմիքուան մարդուն խօլթուխը մտած խալապալըխին մէջը մտաւ:

—Հայտէ ճանըմ խուշիկըս վազէ գնա ըսէ քի մեծ մայրդ իլէն մօրաքոյրդ քեզ կուզեն կոր:

—Քալուն պէս էն առաջ ականջէն օղը քաշեմ առնեմ պիտի:

—Էս ալ տուն էրթայուս պէս քէրկէֆիս փատը քաշեմ մէկ էրկու հատ կունակին օրթային բակցենմ պիտի:

—Յանկարծ օրիորդ Մ. . . ետին կը դառնայ և սարսափահար կը տեսնէ որ պառաւ մամիկը ու մօրաքոյրը արագ արագ իրեն կը նային իւր ընկերներէն բաժնուելով ուղղակի իւր նախկին տեղը կը դառնայ և կըսէ:

—Ուրէք մօրաքոյր երկու ժամ է միւսիւին հետ քեզ կը փնտռենք կոր:

—Մա նայէ տահա չամըչցածտան ալ ձեզ կը բնտռենք կըսէ կոր, քա ատ հավա թէպտիլիլի համար ճէպը ծակ պըտըտող միւսիւն ո՛վ կըլլայ կոր քի քեզի խօլթուխը զարկեր տէ կը պտըտցնէ կոր. հէ . . . ըսէ . . . նայիմ:

—Սմա . . . ն հասիր միւսիւ Աւել:

—Ի՛նչ կընես կոր մարիկ, խենդ էք ինչ էք քի օղը ատանկ ականջէն կը քաշէք կոր:

—Ինծի նայէ ինծի. քեզի ֆըլըրէտն Աւել կըսեն նէ ինծի ալ թէֆէթէ Լէյուէ խաթուն կըսեն. տուն սրկէց տէֆ կըլլաս, չէ նէ մի քեզի սըտեղ թէքմէյիս տակը առնեմ տէ աղւոր մը . . .

Սոյն միջոցին 10-12 տարեկան աղջիկ մը վազելով շունչը կտրած ուղղակի իւր մօրը վրայ կուգայ. որ անդ գնուող օրիորդաց մօրաքոյրն էր:

—Մայրիկ վազէ տուն էկուր, հայրիկս քէօռ կինով էկաւ չօճուխը կուլայ կոր տէյի ոտքէն բռնեց օտային օրթան նետեց:

—Վո՛ւր. օտլընիդ պաքնեմ. վազեցէք տուն էրթանք:

—Ի՛նչ եղեր է մօրաքոյր:

—Ի՛նչ պիտի ըլլայ, կէնէ մերինը քէօռ կինով էկեր չօճուխին ոտքէն բռներ օտային օրթան նետեր է:

—Հայտէ, մեծ մայր, մեզ այսչափ ըէզիլ պէտնամ ըրիր կօգտէ խայրի. էրէսի ճուրով քայէ տուն էրթանք. հէմ մըն ալ քեզի հետ դուրս էլլամնէ մեծ մօրս գլխուն խերը չի տեսնամ:

—Քա վայ բերան, ինչ գէշ գէշ գլխուս վրայ էրդում կընես կոր, ձերին ուէզիլ խաղք ըլլայնուդ սէպէպը բու ալլըման քուրիկդ էր:

—Էո պարէ լեզու բերան ունենամ:

—Լեզու բերան չունիս ամա մեզ մահուան տողերու հանդպցուցիր:

—Քալեցէք էրթանք, մահուան տողը հոս չէ տուննէ:

—Ի՛նչ բան մը ըսեմ մօրաքոյր, եա տունէն դուրս հիշ չելլանք, եա հիշ տուն չի դառնանք:

—Անանկ է եա, պաղիսին դուրս կելլայ պէլայի կը հանգիպի, մենք տունն ալ կենանք նէ պէլանիս կուգայ մեզ կը գտնայ:

—Հայտէ, քալէ մարիկ հայրիկս տունն է փաթ տէյի խաղայով տիւզին հետ պէլայի կը մտնայ:

—Էս ալ հիմակ ան կըսէի կոր. . . Եւ գլխիկօր խայտառակութեամբ տուն վերադարձան:

Ահա գիշերային պոռոյտներուն վախճանը, ան փոքր մարդկային տուն:

ԿԱԿՕՍ

### ԶՐՕՍԱՆՔ ՄԸ

Գիւղերն ալ սկսան իրենց մօտաներն հնարել, ամեն գիւղ իւր գիրքին համեմատ մէկ մէկ մօտա կտտեղծէ ամառնային եղանակներու զբօսանաց համար. գիւղ մը իրեն համար մօտա կրնտրէ ձիավարութիւն, ուրիշ մը դիւրավարութիւն, մէկ ուրիշ մըն ալ ձկնորսութիւն, և այս տարի կարծես Սարըեարն իրեն մօտա ընտրած է այս վերջինն:

Մտիկ ընենք հետեւեալ միւսիւներն, որք կը ստուգեն մեր այս կարծիքն:

— Սապահար հայր օլտուն պիրատեր:

— Էյվալլահ:

— Ձաթընըզ տիւն ագչամ կէօրմէտիմ, զաննըմճա պու սապահ կէլմիշ օլմալըսըն:

— Էվէթ, տիւն ագչամ իշիմ վալըտը տա կէլէմէտիմ, սապահքի իւք վաքօռ իլէ կէլտիմ:

— Նասըլ, պարէ տիւն ախչամ կիւզէլ էլլէնճէ վա՛ր մը իտի. նէլէ՛ր եարտըն. կէնէ ֆիշէնկ միշէնկ լաթարտըն մը, հէմ ճանըմ շու ֆիշէնկ եագտըրմատան նէ՛ անխարսըն, պիհուտէ բարա տէրի մի՛:

— Սէնին ագլըն էրմէզ, օրտա պաչգա գուրնազլըզ վար:

— Նէ իսէ, արթըզ օէն սուլուն տամարընը քէսիյօրսըն, աթէշ կիպի իշ կէօրիյօրսըն:

— Ատամ սէնտէ կէճէլէրի ֆէնա տէյիլ, Բազար պաչը կազինօսընտա չալկը չալընըտօր օրաեա կիտիյօրըզ:

— Էյ պարէ կիւզէլ չալը՛ եօրլար:

— Էֆէնտիմ, չալկընըն կիւզէլի չիրքինի պէնիմ իչին տէյիլ տիր: Ալլահ էքսիք էթմէսին օրայա կէլէն ահպապլարա, պէնի կէօրտիւքլէրի կիպի րահաթ պրագմազլար օ չաղըրըր օ պիրի չաղըրըր, հօշ հէքսինէ գուլագ ասամա ա պէնիմ իգպալիմտէն զանն տէրսին հէփսիտէ պանա ալէագա իթմիշ օլմալը տըրլար:

— Պանա սօրարսան սէնի մահիթապ իտէրէք էլլէնիյօրլար տէրիմ:

— Նէ՛ մինասիպէթ, արթըզ ալֆէտէրսին, իւզէրիմէ չըլտըրըյօրլար:

— Պիրատեր, պէօյլէ կիտէրսէ կալիպա զաթընըզ չըլտըրաճագսընըզ,

պանա սօրարսան պու սէնէ Եէնի մահալլէյէ կէլէճէլինէ, Փրկիչտէ պիրափառթըմամ թուլթայրտըն, հասթալըղընատա պանգըլըր րտը:

— Էֆէնտիմ նէ՛ սէմէք իսթէյօրսըն:

— Նէ՛ տէմէք իսթէյէճէլիմ պէօյլէ չաֆլար էտէն վէ քէնտիսինէ պէյէնէն ատամա ատէթա պուտալա տէրլէր:

— Պէն հէքսինի պիլիրիմ, չէքէմէտիյինիգտէն վէ հասրէթիինիգտէն պէօյլէ սէօյլէրսինիգ:

— Էյ չօգ կիւզէլ, կիւնտիւզլէրի նասըլ էլլէնիյօրսընըզ:

— Պէնտէնիգ կիւնտիւզլէրի պալըք թուլթագլա մէշղուլ օլույօրըմ:

— Աման կիւլէճէլիմ, քէնտիմի թուլթամայօրում:

— Նէտէ՛ն կիւլմէք իսապէթ իտէյօր:

— Աման էֆէնտիմ, հէր պօյայը պօյատըզ, իշիմիգ պալըքճըլըղա՛ մը գալտը:

— Էֆէնտիմ ինա՛նմայօրսուն, հայտէ պուլուրուն պէնտէհանէյէ կիտէլիմ, թուլթուղըմ լէվրէքլէրի կէօր:

Այս խօսակցութեամբ մեր միւսիւնները տան առջեւ հասած լինելով, խոհանոց իջան:

— Պարէ շու թուլթուղում լէվրէքլէրի կէթիլրէլիմ տէ կէօլլէրին իլէ կէօր:

— Մօ, տղայ:

— Էֆէնտիմ:

— Շու տօլապտաքի լէվրէքլէրի կէթիր տէ պիղիմ միւսիւ կէօրսին:

— Պիր թանէսինի՛ մի կէթիրէլիմ եօքսա իքիսինի տէ:

— Իքիսինի տէ կէթիր:

Այս ըսելով սպասաւորը դէպ ի տօլապը կերթայ և անկէց ձուկերը առնելով կը բերէ:

— Իքիսինի տէ սիւղ թուլթուղունըզ:

— Շիւպհէ՛ մի իտիյօրսունըզ:

(Երբունակիլի)

### ՎԱՅՐԿԵՆԱՎԱՆ ՏՊԱԳՐՈՒԹԻՒՆ ԱՅՅԵՏՈՄՍ

100 Հատը 5 Դառեկան  
 Լաւագոյն քառթօնի վրայ ալ մէնլեզուաւ կպատրաստուի Ուղուրլեան և Ընկ. տպարանն, Կ. Պօլիս, Սուլթան Համամ, Սաիտիյէ խան, Թիւ 5:



Հարցաքննիչ մը ծովեղերեայ պաշտօնատան մը մէջ յանցաւոր մը հարցաքննած ատեն ինչ որ կրնէ չկրնար խոստովանեցնել գործած յանցանքը. նոյն օրը խիստ տաք ըլլալուն հարցաքննիչը ծառային կը հրամայէ:

— Սա ծովին վրայի պատուհանները չբանաս:

— Այս միջոցին յանցաւորը կարծելով թէ զինքը ծովը պիտի նետեն, հարցաքննիչին ոտքը փատտուելով կըսէ:

— Աման, աման, զիս ծովը մի նետեր, հիմա շիտակը կը խոստովանիմ:

Եկեղեցական արարողութիւնները դեռ կատարեալ չսորված նորընծայ քահանայ մը գեղէ մը անցնելն իբէն գիշերը վար կը գնեն. նոյն գիշեր գիւղին չօրսածիին զաւակ մը կը ծնի, առաւօտուն հազըր քահանայ մը ալ կայ ըսելով մկրտել կուսեն, և երեխան ալ քահանային ձեռքը կուտան. նորընծայն երեք անգամ խաչակնքելէն վերջ մէկ երկուք մըն ալ ջուրը կը խօթէ և «հայր մեր» մըն ալ կըսէ, ու չօճուլը ձեռքերնին կուսայ. ծնողը կը հանեն քանի մը զրուշ քահանային կուտան նա ալ ըստակն առնելով ճամբայ կելլէ, երթալն իբէն կը մտմտայ որ մկրտութեան ազօթքները աղէկ մը չգիտնալուն համար, թէքմիլ մկրտութիւն չեղաւ, խղճմտանքին դպչելով ետ կը դառնայ ու չօճուլին տիրուրտօցը կըսէ:

— Ձեռքերնիդ քահանայ մ՛ալ անցնի նէ այս չօճուլը ջուրէ մը տահա անցուցէք:

Բժիշկ մը հիւանդի մը երթալով, հեռուէն շեղուդ բաց տեսնեմ կըսէ. հիւանդը լեզուն ցոյց տալէ վերջ սօքթօնը ակնոյք քիթը կը դնէ ու կսկսի դեղագիր մը գրել. դեղագիրը գրելէ վերջ ակնոցին վրայ ակնոց մըն ալ դնելով գրածը կը կարդայ. երբ զայս հիւանդը կը տեսնէ բժշկին կըսէ:

—Կորիք դիմացէս . գրած դեղա-  
գիրք երկու ակնոցով չես կրնար տես-  
նել նէ , ինչպէս հեռուէն լեզուիս աղ-  
տեղութիւնը տեսար :

—Պարոն ներեցէք ինձ քառորդ  
մը մէծիտ փոխ կրնաք տալ , հաւա-  
ցէք որ վաղը կը վհարեմ :

—Ներեցէք , չեմ ճանչնար կ'որ  
զձեզ :

—Ես ալ անոր համար ձեզի դիմե-  
ցի որովհետեւ ճանչցողները չեն իտար :

Խիստ ազահ և կտցի մէկը երա-  
զին մէջ այլոց փառաւոր սեղան մը  
տալը տեսած ըլլալուն համար , կերդ-  
նու այ չքնանալ որպէս զի ասանկ ու-  
նայն ծախսերու ենթակայ չըլլայ :

Ազահի մը գանձը գողերը կը յա-  
փշտակեն , խեղճը յուսահատութենէն  
ինքզինք խեղդել կ'որոշէ , և չուանի  
ծախս չըտալու համար , ինքզինքը ծո-  
վը կը նետէ :

Միւսիւ չօգ օլմայօր մու ազշամ  
սապահ թրանվայրլա կիտիչ կէլիչ , պու-  
նէ գալանթօնլըք :

—Նէ եարայրմ մօնչէր Բանկալթի-  
նին թօղունու կայրը եուտա եուտա  
թըքնէֆէս օլմամ պիր շէյ գարմատըգ-  
տան պաշգա , էվէ կիթտիյիմտէ պէնի  
թանըեամայրը գարուեու աչմայօր-  
լար , պունուն էյիսի ալթմըշ բարա ի-  
լէ իչիմի պիթիլիեօրում :

Սապահլար խայր օլտուն , միւսիւ ,  
տիւլին պու հաֆթա՛ մը :

- Հայրը :
- Սէպէպ :
- Սօրմա մօնչէն , տէօրտ այ կէ-  
րիյէ գալտը :
- Նիչին էօյլէ :
- Նէ՛ եարայրմ պիրատէր պիր կըն-  
քահայր պուլմագ տէօրտ այա մախ-  
սուս տըր :
- Էյ տէօրտ այտան կնքահայր պու-  
մագսան կէնէ կէրի գալաճագ :
- Եօգ , արթըգ տէօրտ այը կէ-  
չիրմէմ . գաֆամա գօմուչում :
- Նէ՛ :
- Պիր էլիմ իլէ , կէլինին էլինի  
թուլթաճաղըմ , օ պիր էլիմ իլէ տէ  
խաչըմ :

### ԾԱՂԿԱՔԱՂ

Բժշկական վարժարանի ուսանող մը  
սենեակ մը կը վարձէ , անդամազննու-  
թեան համար ո և է առարկայ մը

ներս չը մտցնելու պայմանաւ :  
Երբ որոշեալ ժամանակը կը լրա-  
նայ , դռնապանն կուգայ այցելել և  
սենեկին մէջ կնոջ մը կմախքն տեսնե-  
լով ահաւոր ճիչ մը կ'արձակէ :

—Հանգարտեցէ՛ք , կ'ըսէ ուսանո-  
ղըն , ներս մտած ժամանակ կենդանի  
էր . . . . .

Պաշտօնեայ մը գաւառէ մը կը վե-  
րադառնայ արձակուրդի պատճառաւ :  
Ամէն կողմէ կը հարցաքննեն զինք բա-  
րուց , սովորութեանց և այլ եղանա-  
կաց վրայ այն տեղւոյն ուր գտնուած  
էր ինք :

—Պարոն , կ'ըսէ նմա հետաքրքիր  
կին մը , ինչ կուտէիք հօն :

—Թոշակներս , Տիկին :

Տիկին մը կ'ստիպէ իւր ամուսնոյն  
որոշեալ դեղը առնելու համար :

—Ա՛հ , կը գօչէ կինն յուսահատ ,  
ինքզինքս կը կախեմ եթէ օգուա չը  
տեսնես :

—Օ՛ն ուրեմն , կ'ըսէ բժիշկն , յայն-  
ժամ իւր հիւանդին , կլեցէք գեղը :  
Երկու եղանակաւ ալ պիտի շահիք :

Փարիզցի մը , ուզելով իտալիոյ  
մէջ առանձնանալ , ամառանոց մը կայ-  
ցելէ ծովեզերեայ հովասուն վայրի մը  
վրայ :

—Գիւղը սիրուն է , կ'ըսէ կալուա-  
ճատիրոջ , բայց շարժում չը կայ  
հօս . . . . .

—Օ՛հ , մեր գիւղին մէջ վեց ամիսը  
մի անգամ երկրաշարժ կը լինի :

Մանկական սիրուն պատասխան մը :  
Հարցուեցաւ փօքրիկ ժիւլիէթի  
թէ՛ կը ճանաչէր իւր հայրն :

—Ո՛չ , պատասխանեց , մայրս այն-  
քան զօք է , որ չը գիտէր թէ ո՞վ է  
հայրիկս :

(Թարգմ) Մ: Գ. ՄՕԶԵՆՆ)

### ՄԻԻԹԵՆԵՎՎԻՅԵ

ԽԱՆԶԷՐԼԷ 200 ՏԱՐՊԷ

Բօճա զաղէթալարընըն ըրվաե-  
թինէ կէօրէ , Պրանչէսգօ Գաչիանի  
նամ քիմէ , Անթօնիա Ճիանէթիթի  
խամիտէ պալտըղընը 200 եէրինտէն  
գամա իլէ վուրարագ թէլէֆ իթմիչ  
տիր իչպու ճինաեթի միւսահիչեեէ  
տայիր մէզքիւր զաղէթալարտա

թափսիւթը աթիեէ օգունմուչ տըր .  
Բօգօ վէ Պրանչէսգօ Գաչիանի  
նամ պիրատէրէր , իքիսիտէ էվի  
վէ Փամիլեա բէտէրէրի օլտուգլարը  
հարտէ , Մօնթէ-Ման Ճիօվաննի ճի-  
վարլարընտա պիրիքտէ իգամէթ  
իթմէքտէ իմիչլէր , Անճագ Պրան-  
չէսգօ՛ խանէ խալքը իլէ հիւննի իմ-  
թիզաճ իւզրէ եաշամաերպ , խու-  
սուսա պալտըղը Անթօնիա Ճիանէթ-  
ի իլէ հէր կիւն միւնագաա իտէր  
իմիչ , Հաթթա շայեանը թէէսիւֆ  
պիր մէնզարէ վուգուա կէլմէքսիզին  
պիր կիւն պիլէ կէչմէեիպ , խանէլի  
մէզքիւր՝ Պրանչէսգօնուն գավկաճը  
թապիաթիլլէ , հազըգէթէն տաեա-  
նըլմազ պիր հարէ կէլմիչ տիր :

Սօն տէֆա Պրանչէսգօ՛ պիրի իւչ  
վէ տիկերի եէտի եաշընտա պուլու-  
նան իքի քիւչիւք չուճուղուլլա օտա-  
սընտան չըգըպ , պալտըղընա խի-  
թապէն , եազընտաքի քէօյէ կիտէ-  
ճէկինի խապէր վէլմիչ տիր : Մէր-  
գում իլէ կէօրիւչէճէկի ատէմ ա-  
րասընտաքի միւնասէպաթ իսէ , պօ-  
զուգ օլտուղունտան , պալտըղը՝ քէյ-  
ֆիեթի քէնտի գէվճինէ պիլտիրիպ ,  
խուսուսիլլէ իքի չօճուղունու տա  
պիրիքտէ կէօթիւրտիւկիւ ճիհէթլէ ,  
պիր ֆէնալըգ վուգուինին էօնիւնիւ  
ալմագ իւզրէ , հէման գէվճ ու գէվճէ  
մէրգումուն արգասընտան եօլա չըգ-  
մըչլար տըր :

Էսնաի ռահտէ Բօգօ պիր մահալլ-  
տա տուրմաեա մէճպուր օլմալլէ ,  
Անթօնիա եալընըզճա եօլունա տէ-  
վամլէ , էնիչթէսինի պուլմուչ տուր :  
Արալարընտա նէ կիպի սէօզլէր ճէ-  
րէեան իթթիկի մալիւմ տէլիլ իսէտէ ,  
չու գատարը պիլինմիչ տիր քի ճիվար-  
լարտա չալըչան քէօյիլլէր՝ իքի՛նէֆէր  
չօճուգլարըն ֆիղան ու ֆէրեատլարընը  
իչիթմէլէրի իւզէրինէ , վուգուի հալի  
անլամագ իւզրէ մահէլլի վագըեա  
գօչմուչլար , Փագաթ եարտըմ իթմէք  
վագթը կէչմիչ օլուպ , անճուգ գար-  
չըլարընտա պուլունան ֆաճիաեը կէօր-  
միւչլէր տիր : Եէօյլէ քի Պրանչէսգօ՛  
օ պիչարէ գատընը Էօլտիւրմիւչ վէ  
վիւճուտը իւզէրինէ տէ տիզ չէօքմիւչ  
օլարագ , էլինտէքի խանչէրի հարէա  
սարլամագտա պուլունմուչ տուր :

Չօճուգլար իսէ մէնզարէլի մէզքիւ-  
րէեի կէօրմէմէք իչին , էլլէրիլլէ կէօզ-

լերինի գաբաբարագ, հընչգըրմագտա, աղամագտա վէ տիւչարը տէհչէթ օլ-մագտա իմիչլէր: Հալ պու քի գաթիլ, վահչի ճանավերլէր կիպի, շիքեարընը պրագմաեբզ, ճանվերիկինէ տէվամ իթմէքտէ օլտուղունտան, քէօյիւլէր մէրգուժուն սիլահընը ալտրագտան սօն-րա, պիր աղածա պաղամըչլար, վէ էվլատարընը օրատան իրագլաթմըչլար տըր: Պունլար, շիւպհէսիգ պու ճանի-եի բարչալաեաճաքլար իքէն, զապ-թիեէ նէֆերաթը եէթիչէրէք, ճանի, պու սաեէտէ էհալինին խըչմ ու զազա-պընտան գուրթուլմուչ, վէ հապս-խանէեէ իլգա իտիմիչ տիր: Պիչարէ գատընըն վիճուտինտէ իտէ, պալէատէ զիքը իթտիկիմիգ վէճհչէ, 200 ատէտ խանչէր տարպէսի կէօրիւլմիւչ տիր: Գաթիլին պիրատէրի վէ մագթու-լէնին զէվճի օլան պիչարէ ատէմճը-ղաղըն, պու տէհչէթլի վագըա իւզէ-րինէ հէման ագլընա խալէլ կէլմիչ տիր:

ՏՊԱԳՐՈՒԹԻՒՆ  
ՆՇԱՆ ՊԷՐՊԷՌԵԱՆ

ՍՐԱՆՊՈԼ ԲԵՆԻ ՃԱՄԻՏԷ  
ՍԲԷՉԱՐ ՏԻԻՔԵԱՆԼԱՐԸ

ՍՐԱՆՊՈԼ ԲԵՆԻ ՃԱՄԻՏԷ  
ՍԲԷՉԱՐ ՏԻԻՔԵԱՆԼԱՐԸ

Ս Ր Ա Մ Պ Ո Լ Բ Է Օ Ր Ր Ի Լ սըրասը Թրամվայ  
ճատտէսի — 56  
Պ Է Յ Օ Ղ Լ Ո Ի Ն Տ Ա Տօղրու եօլտա — 168

Մէզքիւր էճպխանէ վէ սրէչար տիւքքեանլարընտա միւթաա. իտ վէ էնվայի թէրքիպտիթը քիմեէվլիչէ վէ էճգա վէ մուլէճաթ վէ ալէա-թը ճէրրահլիչէ, վէ ալէա ճինս լա թիք իլէ շէլիքտէն մաամուչ աղտթ ու էտէվաթ, վէ Լիսթէր ուսուլիտէ պողլար, վէ Ճրանսըզ վէ Ինկի լիզ էճգալար, սօլֆօթօնուն էն ալէա ճինսի, եէրլի վէ էճնէպի մա տէն սուլարը, Փօթօկրաֆըլար իչիւն թէրքիպտիթը քիմեէվլիեէ, Պորոօ շարապլարը, գօնիօքլար, էնվաթի իչիլիչէր, գօչուլու սապուլար, նէ ֆիս բուարտ, օ տը Գօլմեքը, աչ սուլարը, տիւզկի նլաքլէր, վէ ըս բէչարլար իլէ քիմեախանլէրէ մախսուս ճամ գապլար վէ ալաթ ու է տէվաթ մէվճուտ օլուպ, թօրտան վէ բէրաքէնտէ Փիրուխթ օլո նուր: Գէզալիք մէզքիւր տիւքքեանտա մուլայէնէի թըպպիլիչ տախի իճ րա օլունուպ, պունա մախսուս օտալար վար տրը կ'ճէլէր աչրգ տըր: Զէլլ—Պիլճիւմիչ էճգա վէ էմթաամըղըն էն ալէա ճինսիտէն օլտու ղունու վէ բէք էնվէն Փիչաթլա սաթըլտըղընը Տօղթօր էֆէնտիլէրէ վէ րազպէթու էհալիչ իլան ու պլյան իտէրիզ:

— 4 —

ինչ որ ալ ըլլայ բժիշկ ես վերջապէս:  
—Այո, վերջերս ինձ ինկած ժառանգու-թիւն մը բաւական իսկ է ապրուստիս համար. ուստի պարապոյ ժամերուս մէջ մինակ բժշկու-թիւն կընեմ: Ասկէց զատ, հաւատա, բարեկամ, որ ուղեւորութիւնք անօգուտ չեն այնպիսեաց, որոնք դեղագիրներ որոնել կուզեն բարեկամաց և յաճախորդաց առողջութիւնը պահպանելու համար:  
—Արդէն դուն սիրահար ես ճամբորդու-թեան. պտըտիլ, երկիրներ տեսնել կը սիրես. մէկ բառով զբօսաշրջիկ մըն ես:  
—Բիշ մը. բայց այդ իղձն ալ կը սկսի մա-րիլ, բարեկամ. երեսունի կը մօտենամ և կը կարծեմ իսկ թէ առաջիկայ ամսուն երեսուն տարու պիտի ըլլամ. և քաջ գիտես որ ճամ-բորդութեան սէրը կը մարի տարիքին հետ որ կ'աճի:  
—Բէհ, քու տարիքդ ես լաւ գիտեմ. վա-սըն զի մի և նոյն տարուան, մի և նոյն ամ-սուան, մի և նոյն շաբաթուան, մի և նոյն օրուան և կարծեմ մի և նոյն ժամուան մէջ ծը-նած եմք. . . . Այո, սիրելիս Փրէտէրիկ Տիւ-վասէլ, երեսուն տարու պիտի ըլլանք առաջի-կայ ամսուն քսան և մէկին:  
—Իրա՞ւ կ'ըսես, ես կը կարծէի թէ քսան

ՏԻԿԻՆ ԲԱՆԴԱԼՕՆ

ՀԵՂԻՆԱԿ ԹԱՐԳՄԱՆԵՉ  
Շ. ԲՈԼ ՏԸ ԲՕԲ ԳԷՈՐԳ Կ. ՍԻՄՔԷՇԵԱՆ



Կ. ՊՈԼԻՍ  
ՏՊԱԳ. ՆՇԱՆ Կ. ՊԷՐՊԷՐԵԱՆ

—1889—

### ՏՕՔ. ՔԱՐԱԵԱՆՕԲՈՒԼՈՍ

Ֆրէնկի, սիտիք վէ թէնասիւիւեէ եօլլարընըն վէ տէրի իլլէթլէրինէ մախ. սուս Ղալաթատա Սանտրքըրլարտա Հէլվաճը սօգաղը քէօչէ պնչընտա Այնալը լօգանթասը գարչուսընտա վազը 11 նոււմթօլու խանէտէ, մուսնէնէի խաթէկեանը. պէհէր կիւն սահաթ ճտան 12է գատար խասթա գապուլ իտէճէք տիր.

Տօքթօրը մոււաիլէյհ խուսուսի օլարագ Փարիզ խասթախանէլէրինտէ մէզքիւր իլլէթլէրի եանի Ֆրէնկի, էսկի վէ եէնի պէլ սօղուքլուղունուն մէսհանէ տարլըքլարընը. Ֆիւսթիւլլէրի, վէլ հասըլ սիտիք վէ թէնասիւիւեէ եօլլարընտա թարի օլան իլլէթլէրիլէ, տէրի խասթալըքլարընը թահ. սիլ վէ պիթ թէճըիւպէ վէ պիր չօգ վազըթլարտան պէրու տախի իսթանպօլտա իճրայի թապիպիք իթմիչ օլտուղընտան քէնտիսինէ միւրաճաաթ իտէն խասթէկեանը ազ միւտտէթ զարֆընտա ուսուլ ճէտիտէ իւզրէ թէտապի վէ չիֆափէկիր իտէճէք տիր:

### Ֆ Ռ Ա Ն Գ Ֆ Օ Ր Թ Ո Ւ Ա Ջ

#### Տ Է Ն Ի Ջ Ս Ի Կ Ո Ւ Ի Թ Ա Գ Ո Ւ Մ Բ Ա Ն Ե Ա Ս Ը

Սէրմանէ Ֆրանգ 0,250,000      Ինթիեաթ ազչէսի Ֆրանգ 1,270,000

Մէզքիւր գուճրանիա տէնիզ գաղալարընա գարչը վարօրլարտա վէ կէ. միլէրտէ եիւքլէնիլէն մալլէրի, վէ քէզալիք բօսթա խտարէլէրինէ թէսլիմ օլունան միւճէվհէրաթ վէ եախօտ պանգնօթ էվրագը շտեթ էհվէնիեթ վէ սուհուլէթլէ սիկուրթա իտէր:

Պու ճիհէթլէ մէպալիդի քիւլլիեէեի սիկուրթա իտէպիլմէք իչին իչպու գուճրանիա էվրօրատա 13 թանէ պիւեիւք սիկուրթա գուճրանիալարըյա պիրլէչմիչ տիր: Պունլարըն թէքմիլ սէրմանէ վէ իհթիեաթ ազչէսի 100,000,000 Ֆրանգը կէչէր.

Թէքմիլ Թիւրքիա աճէնթէսի

#### Հ Ա Մ Պ Ո Ւ Ի Կ Մ Ի Ի Ն Ի Խ Պ Ի Բ Լ Ե Շ Մ Ի Շ

##### Ե Ա Ն Կ Ը Ն Ա Գ Ո Ր Շ Ը Ս Ի Կ Ո Ւ Ի Թ Ա Գ Ո Ւ Մ Բ Ա Ն Ե Ա Ս Ը Լ Ա Բ Ը

Սէրմանէ	Ֆրանգ 8,000,000
Ինթիեաթ ազչէսի 1888 Յունիտէ գատար	Ֆրանգ 4,817,262
Սէնէվի իրատ 1888 Յունիտէ գատար	Ֆրանգ 10,069,700

Մէզքիւր գուճրանեալար տէրօզիթօլար վէ խանէլէր վէ անլէր իչինտէ պուլունան մալլէր վէ մօպիլեալարը զանէթ էհվէնիեթ վէ սուհուլէթլէ, թէէմինաթը գապիեթ թահթընտա օլարագ սիկուրթա իտէրլէր:

Իսթանպօլ աճէնթէսի  
Իսթանպօլ, Պահճէ-գարու, Եօրկիատիս խան      Գ Ա Ռ Ն Ի Կ Ա Ս Տ Ո Ւ Ա Մ Ա Տ Ո Ւ Ի Կ

Մալիւմաթ.— Եիրքէթլէրիմիզին Տէրիսաատէթ պանքէրլէրի պուլունտն Ներսէսեան Բէտէր վէ Մալիստուճու էֆէնտիլէր հիսապը կէօրիւմիւլ, վէ միւտիրիեթի ումուսիեթ թարաֆընտան թաստիգ օլունմուլ հէր կիւնա զարար ու զիեանը թազմինէ թէմամիլլէ թալիմաթ ախզ իլլէմիչլէր տիր:

### Տ Ի Կ Ի Ն Բ Ա Ն Դ Ա Լ Ո Ն

#### Ա Ե Բ Կ Ո Ւ Բ Ա Բ Ե Կ Ա Մ Բ

Սահարանի հրապարակին վրայ, գրեթէ հանդէպ Վօտվիլի թատրոնին, որ 1867 թուա կանին զեռ կառուցուած չէր Եօսէ տԱնդէն փողոցը, երկու երիտասարդք իրար հանդիպեցան, իրարու երես նայեցան, կանգ առին և աղաղակեցին ի միասին.

- Ասօ՛ւֆ .
- Ֆրէտէրի՛կ .
- Ի՛նչ բարեբաստիկ զուգադիպուլթիւն . . .
- Արդարեւ վեց ամսէ տեւիլ կայ որ տե սաճ չունէի քեզ . . . որ ծակը մտեր էիր .
- Ռուսիա գացեր էի, բարեկամ և գըլխէս մինչեւ ոտներս ծակ մը մտեր .
- Է՛, ի՛նչ ընելու գացեր էիր Ռուսիա . . . դերասան չես, պատկերհան չես . . . ա՛ն, քիչ մնաց կը մոռնայի, բժիշկ ես իրաւ և ճշմարտութեան հետամուտ բժիշկ մը. վասն զի կարծեմ թէ բժշկութիւն չես ընէր հիմակ. բայց